

ԳԱՅԻՆԿԱՆ

ՏՐԴԱՏԵՍԻ ԱՐՏԱՇԵՍ

ԳՈՐԾՈՅՆՎԱԳԻՐԱԿՆ ԳԻՏՈՂԻԹԻՒՆԵՐ

23. Թիսյան իւր ձեռնազ բութիւնը չել կը կը ապա
այլեւս վերաբարձր էւստերիստ աշքապիտիսուսուն
կեսարից, և ոչ Բարսեղի հետ կապուիլ, ինչպէս
Բիշովնդ կը միջէ (Գ. 4). Զի էւստրիս ՅՈՒՐԻ
յաջորդեց Դիտիաբարդ Անաստիս ամստի վրայ, եւ
իր առաջն զորքերէն մին եղաւ Բարսեղի քա-
հանապահն ձեռնազ բութիւն տալ, ևստրիս
վաֆճաննեցաւ ՅՈՒՐԻ, եւ անոյ յաջորդեց Բարսեղ
միջւեւ 379. «Ներեւ կրցաւ երկուքին հետ ալ
յարաբեր բահնանեւ եւ գործացնութիւններ ուշ
նենախ, եւ պյո եղած է հարիսաւ ձեռնազ բութիւնն
ալ էւստրիսի հետ կապելու շփոթութեան պատ-
ճառը»:

24. Ներսէսի ապօռանքի մասին Քի զանդիք՝
ու ամ ինը, բուլը (Դ. 6), զիրաս կինայ ուղ-
ղութ Խորենացոյ «ամսաւոթ» ըստովը (Կ. 30),
եւ եթէ երբեք Ներսէս ապօռ ալ կրծք, ոչ երբեք
հարկ կի ինչն Զ ատրիերու միջն մը հանել այդ
ապօռին, որ պատմութեամբ հաստատուած ալ
է։ Ենթագիր կաստոնդաւուոյց ժայվին Ներկայ
գտնաւոր ալ չի կրնար ճշլարտուլ, քանի որ ժա-
յվին ՏՎԱՅ գումանակաւուում, եւ Ներսէս 8 առար-
տաշ վախճանած էր, եւ Ներսէս և այսէի համանակ
վախճանած լիներով, թէկոտի հեռ բնա զոր չի
կրնար ունեցած ըլլաւ, իսկ Ներսէսի մահը պետք
է գնեն 373ին, որպէս հայութեան Պատի Տարուակ կը
հրաժիր էր 374 գրաննա, և իրեն զեմ եղած
ամբաստանութեանց մէջ կը մանէ Ներսէսի մահն
ալ, որ Հարկաւ Խորինթաց ապրոյն մէջ պետք
է գործիլ: Անթէ Պատի Տարուակը մասաւ,
թէ ոչ ժամանակ ամսաւ մը հետեւանք, պատմու-
հան ինգրէ է, եւ ոչ ժամանակագրական: Սակայն
նորանոր զինուածներէ ալ դիտեմ, թէ շատ
զիւրաւ Կենթաց արքունի թիւնաւորում մը, երբ
ոշանաւոր ապաւորութիւն մը առանց երկարա-
ւում Տիւնաւորութիւն կը մնանի:

25. Պայմի թագավորութեան վերը ու-
նից ստուգատէս ճշգուած Ամիսանու 374ին, իսկ
սկզբնաւորութիւնը կը քաղաքէ Խորենացիք որ
7 տարի իւս տաս անոր (Գ. 39), եւ ասիցորդական
պատմա մը շնչար այդ ժամանակ է տես փափախութ, Տե-
սելուարը պես է հներ պայն ի 367. Պայ Ար-
շակին թագաւորելէն եօքը ծնած բրալով, եւ
ահ եղած տան գրօնին տէր անձ մ'երեւալով,
16 տարեկան միջն կրնանք զայն ըսել գահակա-
ծած տան, եւ 23 տարեկան պահանած Ապահով
հրամանով; Խորենացիքն յիշուած թէռոսով ա-
նունը (Գ. 39) բարբարին հակառակ կը լինի Ժա-
մանակարութեան: Կայսէպս պահանած եան պա-
րագաներուն մէջ Նաբարատէիք և Ամիսանուն
յիշածք, որուն կը ճայնակար է Քիրուն (Ե. 32).

ՊԱՏՄԱԿԱՆ
ՏՐԴԱՑԻ ԱՐՏԱՇԵՍ

յարաբարութիւններ և գործակալութիւններ ու նենալ, եւ այս եղած է հորդիա ձեռնադրութիւնն ալ Եւսեբիոսի հետ կապելու շփոթութեան պատճառը:

24. Ներկասի արորանքի մասին Բիւզանդի ամս ինչ ըստեւ (Դ. 1), զիւրա կիւրաց ու զուրեւ Խորենացը «ամսութեան ըստը» (Պ. 30),

եւ եթէ երրեց ներսէա պատը ալ կըց, ոչ երրեց
հարկ կը յինք թ տարինն միջն մը հանել այդ
տարրին, որ կատամութեամբ հաստատուած ալ
չէ: Ներսէա որ կատամութեամբ զարդ գողովան ներկայ
դժուարի ալ չի կրնար նշամառուիլ, քանի որ ժա-
ղվէ 381ին գումարուցաւ, եւ ներսէ 8 տարի
առաջ վարժանած էր, եւ ներսէ լազիսի ժամանակ
փախանած յինքը, թէ ուղուի հետ բան զօր չի
կրնար անշաբա ըլլալ, իսկ ներսէսի մահը պէտք
է գնել 373ին, օրգիչներ Պապ Յանոսի կը
հրաւիրսէ 374 գարնան, և իրեն զէմ եղած
ամբաստած թեամբ մէջ կը մանէ ներսէսի մահն
ալ, որ Հարկան ասախն մարդուց մէջ պէտք
է գրուիլ: Այլ թէ Պապէն թիւնաւորուած մեռաւ,
թէ ոչ բանան ամսի մը հնաւեանքը, պատամ-
կան ինքի է, եւ ոչ ժամանակաբարական: Սակայն
նորանոր զինուածներէ ալ զիտեմք, թէ շատ
փառա կ'ներթագրուի թիւնաւորում մը, երբ
նշանաւոր անձնաւորութիւն մը առանց երկարա-
տե հնաւեանքների մեռնի:

27. Վերջին միջիցին համար իրբէ հրմա-
կան կան մը պէտք է նեկատել Ասհակ հոյորապետի
մահը: Այս մասին իրբէն կը զի՞ւ: «Եթէ այսորինէ
դէպ լինէր յանին նշամառութիւններ երակելոյն
Ասհակից յթեալ աւուրբե երկայն ժամանակից
վլյուեցիւալ աստուածաբերի պտղոցն բարութեամբ
յառաջնութեան ամի Յաղեկերի որդւոյ Վրաստաց
թագավորի կացեցի ի պարուից աշխարհին, ի
թագարանն գաւառուի ի գովի Ըստցաց ի կատար-
ըել ամենան նաւասարդի, որկանեւ զօր ծննդեան
երաներիցն յլշէին յերկրորդ ժաման աւուրբն, ի
պաշտամն անուշահու իւղոյն, հանգերձ աս-
տուածահամց ազօթիք ծերունոյն ի Քիրասոս
տեանքեալ (եր. թիւ): — Սովորենքուու մէջ հրա-
ստարաւած պատմութիւնը կը զի՞ւ: «Եթէ այսո-
րինի գէպ լինէր փոխել յաշխարհէս երակելոյն
սրբյն Ասհակայ հայրապետին Հայոց, նշամարիտ
փառուի եւ աղջափառ հաւատով, յթեալ աւուրբը
եւ երկարական ժամանակից վլյուեցացիւալ
զամենան այսական շաբուց ի յառաջ փառաւե-

25. Ψωμψίν θεωρητικών κύρρων παραπομπής της απόστολης επιστολής στην Κορινθίαν του 574 μ.Χ., όπου ο Απόστολος προτείνει στην Κορινθίαν την αποχή της διατροφής για να μην πάσχει η γηγενής από την πείνα. Το ίδιο έγινε στην Επιστολή του στην Θεοφίλο την οποία πειρατεύεται ο Απόστολος από την Ιουδαϊκή παρατροφή της Βαρβαρίας. Στην Επιστολή του στην Κορινθίαν, ο Απόστολος πειρατεύεται από την Ιουδαϊκή παρατροφή της Βαρβαρίας. Στην Επιστολή του στην Κορινθίαν, ο Απόστολος πειρατεύεται από την Ιουδαϊκή παρατροφή της Βαρβαρίας.

ամսեան», (Եր. 114): Խորինացի ալ կը գրէ
“Զքուան եւ մի ամ թագաւորեալ Պարսից Առաջ
երիրոդ մեռանի, թուղով զտէրացին որպէսոյ
իւրա մ Յակիկերտի: Ուրա մոռացեած զհայուս
թիւն իսկ եւ իսկ չնդ թագաւորելի դիմէ ի վե-
րաց յօրացն Խոնաց որք առ Մեծին, Հրամանեալվ
գնդին Արաբաստականի ի մեր ոչխարհ եղանել
որք եկեալ անկարգապէս բանակեցան հուզ առ
Բագանցն աւանի: Յայշաման Մեծին Խահակայ
համան Հրաման թիւն մահու, եւ առեալ աշա-
կերացն տարան ի գիւղն որ կոչի Բլուր, պայսէ
թէ ի վար եւ ընտանեդդյուն եւ զերծ տեղի մա-
սուցեալ ի զօրացն Պարսից կտոսաց զնոսա: Ուր-
եա և հասալիքան իցեցան յեպիկուպոսապետութեանն
ամ յիստան եւ մի, միտու, յերրորդ ամ վերը առաջ
նորագայ Հայոց արքայի, մինչեւ ցոկիրն ամին
երիրոդի Յասաւարտի եղոյից Պարսից թագաւորի
յերա ամոցն ասաւարտի, յաւուր իւրայ ծննդեանն”
(Գ. 67):

28. Սահմանի մասնաւութեակիրքը պիտի առ ծցողութ Յազիկիրս թագաւորութեան թաւական առ ու որ սովորաբար 439 կամ 440 կը հարծուէր այլ նորադին եւ առուգադին Հայիսներով ճշգրտեցա թէ տեղի ունեցած է 438 տորուց սպասուս 4ին, եւ հին տաճորով առեւնեց Իին, որ է Խաւասարդն էն կամ ամսնորդն է 5 օր առաջ Բայց յշխուս նեղութ է, թէ Սահմանի Յազիկիրս տառա չին թէ Երկրորդ տարւոյն սկիբոր Վահանանեցաւ սորին, որ Փարպեցոյն ոլ աղբիրն է եղած յայստի կ'ըստ ՝ Յառաջնութ ամի Յազիկիրսի, եւ Սեպարափ մասն ալ յիշած ատեն կ'ըստ ։ Ն'անին ամի յես ամսոց վեցից անցցրաց վահանանի Երանել-ընյ Սահմանց, (եր. 26), եւ վերջապէս առեւի եւ կը ճշգե ։ Յառաջնութ ամի Երկրորդ Յազիկիրսոր որոց Յառաջնութ վահանանեցաւ Երանելին, (եր. 27)։ Եր. եթէ վեց ամին աղցնուի ետքն ալ Յազիկիրսի առաջնութ տարին է, ուրեմն վեց ամի առաջ առ Յազիկիրսի տաշնուն տարին էր։ Մին ներառ գրած ներկայ լինենք, վետք է այդ հիմնական բացառութեան համաձայն առնալ, եւ բառայի կիսասգրել էլեւոր բառը Յազիկիրսին առաջ, եւ ոչ առ այս տարւոյն Փարպեցին պետք է կարգու։ Դ սկզբան ամին Երկրորդի Յազիկիրսի օրեւոյ վառա մոյ։ Սովորութ պրեւն պարզ է, «Յառաջնութ ամի Երկրորդ Յազիկիրսի որոցը Առամձնի իսկ նորանցոյ մէջ արդին ներկայ բառն այ բառական է ճշգելու եւ իմանալու»։ «Մինչեւ ցակիքն ամին Երկրորդի Յազիկիրսի եղիլոյ Պարսից թագաւորի, իբ թէ բուր, «մինչեւ ցակիքն ամին լինելոյ Յադական հետուակի թագաւոր Պարսից»։

զարգությունը դատապահ կարող է:

29. Առքի գիտելիք և առաջ մրց աւ ի բողոք
թեանց ժամանակին է ։ Ասա խորհնացայ Յափիքա-
կը թագաւորէ, Յանաց զեմ պատերազմ կը բա-
նաց, Պարապանական թանձն Բարեկաւոր կը
մնան, Աս Հանսի կ' ձեռաց կտուղաց, Քագդա-
անց այ վանքէն կը փախէի, եւ եթէ Բոյր (այժմ
եանիթ է էփի) գիւղ կը հանի, անդէն կը վախ-
ճանի. Այս եղբայրթ համար մերեւն Յա-
ռառան միջոց կար երեւի, ասկայս Խորենացին
էն էս կ' մուռնի, այ հասանեան որոդութեան Յա-

ցուցնել, եւ եթէ տարի մը յետաձգուի, շափազանց կը Տեսանյ եւ եղբլութեանց կապը կը պահի. Արքան ամանց ժամանակ թեմա կը համարէ դնել Ասհակյա մահը 480 տարւ նաւատրու 30ին, պահիցն է ապստեմբը Դին, չորքշրջիքի օր, վասն զի ոյն տարի Հայոց շարժական առանցին Համամայս նաւատրու Կիյանո գրուտու 9ին: Խաչ Ասհակը ծննդով արգել 353 ն Նշանակացիքը (յօր. 21), եւ նոյն տարւոյն նաւատրու 30 շարժական առանցին Հայունը Կիյանո սեպանիքը 28ին, նաւատրու սկիզբը գրուտու 30ին իշխան լւլի Խեկոսպի մարտ որ վեց ամիս ենքը տեղի ունեցաւ Տէկեանի 13ին Պոքրին եւ Փարպեցոյ եւ Խորենացի Համամայս վկայութեամբ, ի համար 439 տարւ գիտուու 17ին, առաջ Հայունը երեսորդ շարժուն ուրբաթ օր:

30. Սահակի կաթողիկոսութեան տեսորութեանը համար թիվնեացին կը գրէ. «Կեցեալ սպակու կապուապետոթեան ամ կիսուն եւ մի սպակու յերրորդ ամէ վերջնոր խորսովց Հայոց արքայի, մինչեւ ցուիզբն ամին երկուրդի Յազիկերսի կղեցոյ Պարսիք թագաւորոյ (Գ. 61). Սահակի մահապատճեն կաթողիկոսութիւնը կրիուած է ամէն յետառոյ պատուինքերէ, եւ մոյն երկու ցրացնենք 45 եւ 41 կը գնեն բացտարար Արքմեմ 4384է 51 տարի բանալով 387 Թուականը կը մինի Սահակի կաթողիկոսանուն տարին, և 3874է 3 տարի առաջ՝ 384 կը լինի Խոսրովի թագաւորութեան եւ Հայոց թագաւորութեան բաժնման տարին, որ է Թէկոսոյ Կայսրութեան երրու Եպաքէ Գ. Ի. թագաւորութեան Տրդ տարին նոր էր Հայոց թագաւորութեան բաժնմանն տարին տարի մը կանինել, վասն կը Խոսրովի թագաւորութեանը առաջ տառութեանը առաջ տեղի ունեցած Խոսրովարներուն Բանաց կոմի անցնիւթէ, Արակի հետ բանացարթիւնները, և Ըստահի թագաւոր մը զնելու Համազուշը, նիկ Խոսրովի թագաւոր անունութեանը սկսէ եղած կատարեցաւ: Սակայն ոչ Սահակի 51 տարիները եւ ոչ Խոսրովի Յըրտ տարին լուցեած տարիներ եղած են հորիւա, և Խոսրովի 384 եւ Սահակի 387 Թուականները կիսամեջ իրեն ծշուած ընկունկնել, բիզուած պայունէ իման կարծել կոս տայ թիւ եւ տառ Խոսրով թագաւորութէ և յետից Հայաստան թագաւորութ (Զ. 1). սահակին իր բացտարարթիւնը մօնական չն. եւ աւելի յայտի են Խորենաց (Գ. 42) եւ Փարվից (Եր. 21) գրածները: Կամ առաջարկ պատմութեանը անութեանը անութեանը եւ Ըստահի մինչեւ տարին ունեցած խաղողաթեանը եւ անութեանը կը գնեն 384ին որոյ հետեւածած աեղի ունեցնած է Խոսրովի թագաւորութիւնը, զըր ի գեպ է գնել այցակու ի 384, եւ դարձեալ Խոսրովի Յըրտ եւ Սահակի համաց կամուսութեան տարին կ'ինայ 387ին, որ կը մասկու հաստատան կուռան մը ժամանական գարսկան հաշեներնուն համար:

31. Խառավ Գ. ի թագաւորութեան տեսութիւնը կայ յէշ խորենացի. “Ընդ իւր տանեալ զարութ զնեւ Անոնչն կացեցաւ բերդի որոյ թագաւորեալ ան հինգ” (Գ. 50). Փառապես առ առ առ նույն տանը տառ նիւթեալ

Խառովին թագաւորութիւնը սկսած լինելով 384ին, հինգերորդ տարին կը լինի 389: Խորենացին Հայուհի թագաւորի եւ Արտաշեր արքայորդւոյ եւ Արքական կյայր անուները կը յիշէ (Գ. 50): Հայուհի որ կը միշտէ՞ թ. ը. չէ այլ Գ. ը. որ կը թագաւորէ պա միջնին, այլ Եւոպուն Ա. վախճանեցաւ 395ին, եւ անոն յանդրեց Արքական, ուստի նորէն կյայրներու անուններուն շփոթութիւն կայ, Խորենացւոյ առլորսկան կամ թէ կեսարութիւն կամ գահականութիւն. եւ կյայրութիւն կամ գահակառութիւն իրարու խառոված են:

32. Ιωαννίφι βαθμορρήτ ρύθμωσε καγιά, ήτη δηλητηρίου που αποτελείται από την επέξερη μεταβολή της συγκεκριμένης αριθμητικής σχέσης μεταξύ των διαφορετικών στοιχείων της συνάρτησης. Η πρώτη παραπομπή της ιωαννίφις έγινε το 389 μ.Χ. Στην παραπομπή αυτή, ο Ιωάννης αποδεικνύει ότι η συγκεκριμένη σχέση μεταξύ των διαφορετικών στοιχείων της συνάρτησης δεν είναι πάντα σταθερή, αλλά μπορεί να γίνεται αλλαγές στην παραπομπή της συγκεκριμένης σχέσης. Ο Ιωάννης αποδεικνύει ότι η συγκεκριμένη σχέση μεταξύ των διαφορετικών στοιχείων της συνάρτησης δεν είναι πάντα σταθερή, αλλά μπορεί να γίνεται αλλαγές στην παραπομπή της συγκεκριμένης σχέσης.

33. Գրի զիւտին վրայ խօսելով կորիւն կը գրէ. թէ Մեծորոց՝ Խաչարը զնայոր ի Հմբակերորդ ամփ Վաշահայուշ արքային Հայոց, եւ երեմեալ հասանակ ի կողման Արքային, (եր. 9), եւ կուկ ետքը կ'ըսէ. «Հասանէր ի Հայուսան աշխարհի կ կողման Արքարտաեան գւատա ին. ի վեցերորդ ամփ վասմ շապէց արքային Հայոցը, (եր. 11). Այդ թաւա կամր կոյ Փարագեց մէջ ալ, (եր. 37), ոյլ մասքրութեամբ կարգացու ելք իր ահանուն թէ Մեծորովի կրօնապարութեան թուականն է, որով չետեւ ըստ զրի խօս չկայ նոյն նեղու Կորիւն Մեծորովի կրօնապարութեան եւ Տայ զրի թուա կանակերուն տարրերութիւնը կը զնէ 10 տարի, որովհետեւ Մեծորովի մահ կրօնապարութեան 45 եւ զրի զիւն 35 տարի ետքը եղած կը զնէ. որով 10 տարուան տարրերութիւն կը չետեւի. Մեծ հոգանուն Փարագին Մեծորովի. Խամր կ'ըսէ. «Թքնաւորիւթ ի գւատա Հայոց արքային Խոսրովից» (եր. 37), եւ կը ցոյցն թէ Խոսրովի տան ար-

գունի ծառայութեան մաս էր. Միւս կողմանէ խորենացին Առաջապահի Համար կ'ըստ, թէ ոչ Նշ փոքր ինչ կրէ աշխատաթիւն յաղագու քարտապահ, զի մինչեւ զնաց Եներով յարբունական դրանէն ոչ դըք ի ճարտարաց քառակի մատ ի պացուց (Գ. 5-2). այս ալ կը ցայցի թէ Եներով Առաջապահի ատեն արցունքին մեկնեցաւ և կրօնաւորեցաւ. Արդ եթէ զիր գիւտը Առաջապահ կ'ին հրդ տարին լինէր, պահի ինքնու 894թ. եւ կ'ին Եներով 10 տարի առաջ կը քսանուրաց լինէր. 384թն արցունքին եւ լուս կ'լինէր, եւ ոչ խորովիլ եւ ոչ Առաջապահի ծառայած չըր լինէր, որով Փարզեցւյ եւ խորենացոյ բաժնեկը շենի արդարանուր Ուրեմն չփոխմանք կը քսանուրաց էն հատակութեան տարին զիր գիւտին ատեցի յացեան հսկա խառապահ, կ'ամ թէ գուշութեան սպավանք նվիտոս-ներդրի տեղ լինէրը ու գրուած է գրուած, եւ անոր Համաստութեամբ յաջորդ միշտակութիւնն ալ Եներու շշանակած է այլ 10 տարիներու առզութեամբ, որ զիր գիւտի թուականն ի հացուր 40 կը ինչ որ բոլցամարտկուած ար բացունուած է,

34. Աւամիագունչէն հետք դարձեալ դրբեթէ
սորի ծը կը թագաւորէ խորով, ինչպէս Փարագեցի
կը զքէ. “Վաշամ թագաւորցանակն դարձեալ
խորով, զայր յցից և եւ եկեալ խորով յաշը-
նարհն Հայոց և կիցեալ ամիս ուժ փոխանակը-
(Եր. 54): Խոչ խորեացի կը զքէ. “Մի և եթի ի
կրիոնուն թագաւորեալ ամշ՝ (Ք. 55), բայ այս
խորովի եկրորդ գահական թիւնը կ'իջայ գետին-
եւ մահը 415ի: Աւամի անուած, զօր կը յիշէ
Փարագեցին, մասեճ կու տայ 414 թագաւանն
որ պիտի հետեւեկ վերեւ. յիշուած ձնէիքը տա-
րին, ասիցի խորեացին ոչ Աւամ, ոչ Յաշա-
կերն Հաւանին հետու կ'ըսէ, եւ որպէս իշտ կու զայ մեր
թառականին հետու Աւամ որ 409ին Աւամ մասու-
եւ Յաշգերտս յամորդեց իւր եղօրու Խորովին Հա-
մար “յցից ծերի լուսուած ինեւով” իբր 75 տարեկան
պէտք է ենթագրեն. արդ եթի Վատաշապահին շը 25
եւ իր տու ասին թագաւորութեան ու տարեկանին
զգեցին, պէտք է ընթիւթ թէ մեծաւոր ծրագիր 45 տա-
րեկան էր, առաջն գահական թեան ասեն, ինչ

որ չի յարմարի Բիւղանդի գրածին, "Անառիկ միանալ Խոսպանու (եր. 270): Եցյ Եթէ Ենթարդելով Բիւղանդի համար և անոնք բարա յանուկ Նշանակութիւն ունի, ինչ որ դիմումից Խոսպան ալ մանուկ կտչերն առթիւ (յօթ. 17):

35. Խորովովն եռքք Յաղիերն իր բնի որդի Հայոց Տիրապար Թագաւոր անուանից, որու համար Խորենացին կը գրի, թէ Զքանակած անապարար Թագաւորութիւն Հայոց գնաց փաթաւանիր, (Գ. 55): Մ'եր հաշուով Հապուհ Թագաւոր կը լինի 415ին, եւ մեջման 419ին, եւ կը Հայոց Տիրապար Խորենացի ըստ անուանի կը բրբեն եղեա Հասանի Հայոցի ի Տիրութիւն, մեռա հայրն նորա Յաղիերտուն" (Գ. 56), եւ իրօք Յաղիերի մահը կը դրտի բնդհամբապէ 421ին, որով Կարգանանամը մը ժամանակագործ թիւնոր, Հայոցին մէկնան անեն Խողանակ զօրագլուխ թը թողած է Հայուսանանի կատարելու, ինչպէս Խորենացին կը քաղաքի:

36. Խորենացին կը գրէ եւս. “Ըստի ազմկա
եւ մեծա ուղարկութիւն են առաջակա աշխարհն մեր
յանի իշխանութեան առա երիս” (Ք. 56). Եթէ երկք
պարփակը կ’իշխան 419է 422է, որոց առջին տա-
րին Առաջի թագավորութիւն առաջ, եւ մին երկու քր-
պատիք թացաւորեցն եռոքը կ’իշխան։ Փարովկի ցի-
ւառու հիմ մակենան եաբար իշխանութեան ինդրանու օք-
րքառակի թացաւորութեան կը պատմէ եւ անիշխա-
նու թիւնը չի միշեց։

87. Արտաշէսի թագաւորութեան վից տարի
կը տուրել. Փարաբեցի կը գտէ. «Յայնմէնէն բարձ-
րա թագաւորութեան յօդքին Արշակունիաց
ի վեցրորդ ամի Արտաշէսի» (Եթ. Ե. Ե): Խորեացին
ու կ'ըսէ. «Թագաւոր Կողոպահներով զԱրտաշէս
որդի Առաջնապահոյ. և վախեալ զանունն Արտաշէսը
կավերվ, որ սիրեաց ամի վեց» (Գ. Ա. Ե. Ե. Ա. Ե. Ջա-
սին Հականակ բան մը շքանիւն Արտաշէսի
դահակալութեար ի դրսութեան գրամ 422ին, և գահա-
զորութիւնը 428ին: Ըստ Քիչեր Արտաշէսի տարի-
ները զար են 427—438 կամ 426—432, սակայն
պատճեն թեան չեւ յարարիք, զան զի ոյն տառն
Հայուսի Հայոց վրայ թագաւորութեինուա Վ. ու ամի
թագաւորութեան միջնին, երբ Հայուս Հ պահ-
ուած էր արդէն: Ունակ աւ Արտաշէսի գահա-
զորութիւնը կը դնեն 429ին, սակայն այդ պատճի
տարրերութիւնը ծանեալ փաստեր կը պակիսի,
մինչ 428 բորհրդաւոր թաւական մնա աւ է, որպէս
Տևեա Ա պատճառութեան 11ին Հայոց երրորդ շվամին
սիրդը է. և անէն առաջ եղաց՝ 427 օգոստոսէ
սկզբ տարին երկրորդ շվամին նահանջ տարին է,
և այդ նահանջ տարրութիւնը մէջ կատարուած իր ըստ
Արտաշէսի և Արշակունի հարստութեան գահա-
զորութիւնը:

38. Արեգակնակ (յօդ. 27) վերջին միջոց
Նկատի առած ատենինիս Սահմանական պետք լինա-
ցը ինքնի, որով մը մինչ միջոց մը կը մայ դնու թէ են
ենթարկուելիք, որ է Պապի մահանակ մինչ
Հայուսանի բաժանումիք, սրբինք է 374է 384
անցած 10 տարիները: Այդ բաժանումն անմիշա-
պէս առաջ կը թագաւորէր Արշակ Գ. մանուկն, որ
յեայ յունական բաժնին մէջ քաջուեցաւ: Ասոր
մասն կը գրէ յուրենացի, թէ Հայոց Արշակ յե-
կեցաց: Եւ հիւրանցաց անդ մաշարաբան
սփախոք չիւրանի հիւրամաք, թա պարուելու ամենայն
շայոց ան զինգ, եւ կիսոցն Հայոց անդ երկու
և կէսո (Գ. 46): Աբրին մասը մեր ժամանակա-
դրութեան չէծ առայիք, վասն զի բաժանումն ետքն
է, եւ եւ կը մաս ընդ Հանուոր թագաւորութեան
տարիները, որը զի կետապնութեան 379է 384, առաջ
ամիսներու միտ դնելու, քանի որ պահանձնեան
մէջ յիշտատաւած չէ: Իսկ բաժանման պատճեռը
ժամանակադրաբան ինցիր չէ: Բաւական զինի յի-
շել թէ եր համարաբար կուսակցութիւները զօ-
պայան, եւ Յոյներն ալ Պարսիկներն ալ բաւական
կուսակցիներ դժուան: Հաւատեալ համան յանձն
առին բաժանել զՄիթագետ եւ զՀայոց աշխարհու
կիրին սահմանադրութեամբ: (Կոր. Գ. 42): Փար-
պեցին ալ կը զրէ: Թէ Ելյութէներն արարին խոր-
մարդ միաբանուն թէ են հաւանաւ թէ ան ընդ
մի-
մարդ թ առաջ բնունակ ին թաւառող հարսին

եւ լաւ համբարցան զավարյչն Ասոյց նաև ընդ երկուս ի մէջ իւ քրանց բաժանման (Քր. 270)։ Կակ Արշակի աւագան հիւանդութիւնը մտիւկ է առ իւ կանուսի մահը։ Արշակի գահակարգութեան եւ Հայոստանի բաժանման թաւականներուն վրոյ Քի զանդ տարրեր պարագաներ կ'աւելին, ողբ ընաւ շեն յարմարիր ժամանակակից հանգ գամանաց եւ շփոթաւած կ'երեւ ին Արշակ Բ. ի դրբերուն հետ տարիներն ալ հնար շնոր շն լու դրինաւոյ տուածներէն տարրեր կերպով զա սաւօրել։

39. Արշակի եւ Պապի միջև թագաւորոն է Արտաքառ Արշակնի, եւ Հաւանաբար Արշակ Բ. ի սա քը, ինչպէս յիշեցին (յօթ. 26): Ուզը թագաւորութեան միջոց նորենացին միայն իու տու, թէ Կադաւորեաց ամ չորս» (Գ. 40), մինչ միջը հինգ տարի է, եւ տարի մը երերորդ ամիջաւութեան մը մասնաց լինելոյ պատմական յիշաւ առանձնաւ ալ կը Հաստատեն, իւ գոյանց կը զքէ, թէ Մանուկ Մատուցիստան, որ Վարդապատր հարսծեց, անմիջապէս Պապի որդիները «Ի տեղի թագաւորի կամուլ ի պատի շըմցուցանենք» (եր. 251), սրով Արագագոտ եւ օքար ամիջանանութեան մը իր հերթուն եւ միջոց տարան Արագագոտ շըմցուց թենիւն տալ իր մես: Վաթիսանու Արապի մեանեւու յախորդ գարնան Սուրեն պարասից զօրավարին արշաւան, ը եւ Յունաց պատերամիլը կը յիշէ, եւ բառ Հարց թագաւորի մանու շի տար, որով անշիշանութեան միջոց մը իրեն անշրտաբար կը Այսու համերե տեւի հաւանական է քուի, թէ յուշական կայսութիւնը հարկաւ Նայոց թագաւոր մը իշանական էր, որպէս զի անոր անոնանը Պարսիկներու գեճ պատերազմու, եւ այս տասուն թեամբ Վարագագար մը ատարուելը հաւանականադայու է անմիջապէս Պարագայութեան հետ միացնելը 374ին: Ասա միջոց մը իշանանութիւնն վարելէ ետքը, ներքին գժուռ թիւներէ ակարացաւ, եւ գահն ու երիկիր թողլով Յանաւանան փախաւ, կայսերական օգնութեամբ վերպատասկան համար սախցի երես դդտաւ Թեոնոս, որ այս միջոցին կայսերական գահը երաւ, Վաչէսէ պաշտպանաւած եւ Յունոց անուշին պատիւ շըմքան անձին ոյժ տար չըստի անուշին կը կը աւորութեան ուսու նորենացւոյն (Գ. 40): Ըստ այս անշիշանութեան տարին յար-մարտացին է Վարագագարի հետանի տարին յար-մարտացին է Վարագագարի հետանիացն ետքը զնել: Օրուն պատմական պարագաներն եւ Պապի կամուլ իր հաւանական են:

40. Ալյովէս կը փակիե՞ք ժամանակադրականին
դիտողութեամից շարքը, եւ հմատելով մը յու-
սաշ բերած եւ բացարարած արձիշներուն վայս
Տօրտաէ Արաւաչւն միջնորդ թագաւորներուն եւ
Հայրապետներուն համար հետեւել ժամանա-
կադրական աղիսակը կը կազմե՞ց Աւելորդ իսկ է
դիտել, թէ պատմիչները մվշտ տարիներ կը յիշե՞ն
առաջ կոստանդնուպոլիս, մինչ հար չե ենթագրել թէ
մանեն յիշուածները, միշտ լրացիել տարիներ ըլլան
և աստծոսամ սպառ պատմապատճեն էին

Երկու թիւերու գումարէն տարի մը զեղչել, երբոք մամասակագրական պահանջներ զայն կը թիւլու զուրկին: Մեր ցուցակի ջանացիքը բառ կարեւեցն իամ տարեալ կազմել, իւրաքանչիւր անունի առջեւ:

ՑՈՒՑԱԿ ՑԱՀԱՐԴՈՒԽ ԹԵՂԱԿԱՆ

Խ. Ա. Գ. Ա. Վ. Ա. Բ.					Հ. Ա. Ջ. Բ. Ա. Վ. Ա. Բ.				
	Բառ ավագ համար	Բառ ավագ համար	Անդ իշխան թիւն	Անդ իշխան թիւն		Բառ ավագ համար	Բառ ավագ համար	Անդ պատրիարքի թիւն	Անդ պատրիարքի թիւն
Տրգատ	239	274	380	56	Գրիգոր	239	302	326	25
Խոսրով թ.	261	330	839	9	Արքատակէս	263	326	333	7
Տիգրան թ.	284	839	860	11	Արթանէս	261	838	812	8
Արշակ թ.	307	360	367	17	Ցուօսիկ	295	312	348	6
Պատր	351	367	874	7	Փառէն	—	348	352	4
Վարագրատ	349	374	378	4	Շ-հ-ի ու լ-ո-դ-ի	—	352	353	1
Անդիշնանիւն	—	378	379	1	Ներսոս	327	358	373	20
Արշակ Գ.	369	379	884	5	Չահան	—	373	377	4
Խոսրով Գ.	339	384	889	5	Զաւէս	—	377	381	4
Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.	342	389	414	25	Ասպարագէս	—	381	386	5
Խոսրով Գ.	339	414	415	1	Պար-ու-նիւն	—	386	397	1
Շապուհ	—	415	419	4	Սահակ	352	357	438	51
Անդիշնանիւն	—	419	422	3					
Մ. բառաշխատ	404	422	428	6					
Բայրուն	—	428	—	—					
					Մեր-ու ու լ-ո-դ-ի	—	438	439	—

41. Ժամանակագրական դիմադրութիւնները փակելով եւ անձն առիթ տալով խորհնացոյ պատմութեան վրայ անդրագանարով, կ'ուզենք պարզ կարծիք մը մէջ տեղ նետել, առանց խորունկ ուսումնակիրութեանց մասելու, խորենացինն անոնին չուո՞չ եւ խորենացոյ պատմութեանց ժամանակին վրայ յուղուած ինքիրներս մասին, շատերուն հետո գալափար մը մէջ տուած ըլլուլու համար: Ահա մեր տեսաւթիւնը.

Նկատելով որ Մովսէսի խորենացոյ պատմութեան հնագոյն գրչագիրներ Մովսէսի խորենաց անառ շնուր տար, եւ միայն Քերթող կամ Քերթողահայր մակերէր կը մէկնի.

Նկատելով որ մեր հնագոյն պատմագիրներն ալ Մովսէսի պատմութեանէն օգտուած տաենին, զայն պարզապէս Քերթող կամ Քերթողահայր անունով կը յիշատակին:

Նկատելով որ շատ մը ներքին ուսումնասիր մը թիւններ խորենացոյ պատմութեան հնագերորդ տարիէն ետք գրուած լինելու կը հաւաստեն կամ կը թելագրեն.

Նկատելով որ խորենացոյ պատմութեան շարրորդ գիշը մը առնենալը կամ առնենալը սահմանած լինելը, անոր նիւթին հնդիգրուր

դարու եղելութիւններէն ալ անդին անցնելուն նշանն է.

Նկատելով որ Քերթող պատուանունը ընդհանուր կերպով Մինենեաց գրոցին վարդ պահեաներուն, եւ Քերթողահայր անոյն գրոցին առաջնայն եւ սեփական եղան է.

Նկատելով որ հինգերորդ դարու Ցարանեցի վարդապէսներուն մէջ մատ Քերթողի կամ Քերթողահայր պատուանունի կերառութիւնը անուած է:

Նկատելով որ սոյն պատմագրութեան հեղենակը իրեն խումբին քերականահան եւ լեզուարտանակը առաւելութեաններ սեփականել կ'աշխատի (Պ. 61. 62.), որ մշտի քերթողական արդիւնքի եւ անոնի յատուկ է:

Նկատելով որ գարեր անցնելէն ետք միտին, Մովսէսի Քերթողի պատմագրութիւնը, Մովսէսի խորենացոյ պատմութիւն մակագրուի սկզբան է.

Նկատելով այլ եւս նման օրինակ հածանակներ, մնաք կը հնկամիտից երցահացնել: թէ

մեր ձեռքը գտնուած պատմութեան հեղինակը չէ՝
Սահման-Մելոպեան աշխաթուառ թեան խորմեն
հինգերդ գարուն մէջ ապօռ եւ Խորեացի կո-
չածած Տարօնիքի Մոլոկը, այլ թէ պի պատմու-
թեան բուն հեղինակն է Մովսէս Քերթզ կամ
Մովսէս Քերթզունց անունով ծափօթ, եօթ-
Ներքու գարուն մէջ ապօռ եւ Միւնեաց պարզցին
առաջնորդ՝ Խմելեց Մովսէս:

U. S. U.



ԳՐԱԿԱՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՐԵԳԻՆ ԴԱԽԱՎԱԾԵՂՆԵՐԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԺԱՏՈՒՐՅԱՆ

11.

Սեր Նորագոյն բանաստեղծներից, չեմ կարծում, որ եւ մեր կենաքի այլպահի շարաբառամիկի պայմանների մէջ ճնած, ապարա ինքն, ինչպիսի պայմաններում Ալ Ծատուռեանը՝ նա ճնանել է Գումարտա այս բարպարում՝ 1866թուն: Ծանոնդեցրեց եղել են Վզնախուցիններ, սրճք գաղթել են եւ այսանց շշական բնակիթին հաստատել: Հայրը պարապեկի է եղել ձեռնամասութեան եւ հաւաք եւ հաւաք կարպացել է ընտանիքը պահէւր իր հայթած օրանին պարենվ: Գեղ Յ-4 տարեկան հասակում է եղել Ծատուռեանը, երբ վսիմանուել է հայրը: Տեսեաբար Նրան բոլորովին յիշել է եւր կարութ: Մահցի մետք հայրը բնականաց բար ու մի ժորիթ մասնակ պահանձութիւն շըմսնելով՝ Ծատուռեանի մանկական կենաքը անցնամ է յանին շքաւորութեան եւ թշուառութեան մէջ, խուար եւ անօգնական: Միակ սիրառուն եւ զգացուն, ոյքիցաց եւ շքաւոր մարյու է լինում, որ վերջնում է երեխային իր հոգաբարձութեան տակ ինձամաւ մի կիսախորհրդակ: Աղքատ տեսականի վեցտեղ շարաթը մի անգամ հազիւ էր պատահում, որ բնուխոյն փայտի երես տեսներ: ազօտ պատահանի մինչև լցուց հազիւ էր ներեւ թափանցում: Երեխան մոտ էր գալիս ստաբարի էր հաց էր խրիզութեամբ մօրից: Իւսում, անօրինակ սիրու մայրը գուրգում էր որդուն եւ մայրոյ կիրարի օրերին մասնակից էր անում ոտ իւրիցին: Մի կերպ մոյրը լուցը անեղով էր զանամ, մեծացնում Ալէքսանդրին, որ պրինչեսներ, ինչպէս իր կաստեր չափ, հայրը որ մասն, բարեր ասկի օրինը (եօթից) կոպէ սեւ “Գող կար”: Ուսա թէ ինչն Սելք-անգրի առ հասարակ մանկութիւնը անցել է այլքոց ծայրացեղ անձախանձելի եւ բրաբիւհին պայմանների մէջ, սյնքան բերերութիւնից զորի և անելութեան մոտ էր:

1 Կինսորդրականը եռ առաջ եմ բերել՝ օգտուելով
բանատեղի ինձ պատճ ձեռ տակ նամակնեւեն.

եղել է անդրագիւս, բայց մի զարմանալի գդացման
ընազդով սրտանց, չերմ փափակելիս է եղել որ-
դուռ անշրջաւատայ, դաստիարակութեան, ուսման,
հասկանալով, որ դիրք, ուսումը անհրաժեշտ առ ա-
ներ են եւ կորոր են նրան ապագայում օրինակ որ
մարդ գարձնել. Ալէքսանդրը սկրբում է՝ բայց ինչ-
կամ է ասուլութեալ այդ ժէ-ձեռակի հին սխօզիս-
ալիքանի ժժուարամաս մեջ օգուզ մի սապատաւոր
հայ որիք եւ պարագաւում, որը Հարեւանն ասում է 40 կո-
պէտ ամսամշարով երեսնակիր համար անային
վարժակտութիւն եր անում: Մի քանի տարի
անցնելոց յետոյ մոյզը տալիս է Ալէքսանդրին
Զաքարթ այլ եկեղեցական ձեռական սուսումնաբառ,
ուր աւարտելով գաղտնաթաքցը մնանում է տեղա-
կան քաղաքացին եւ առատանեան գլուխոց (Գործուք
որչականութեան պատճենագիր առաջական պատճենագիր
առաջական պատճենագիր) առաջին դասարակու-
հազի մացած է ինուում երկու ամիս, որ աւարտէր
քաղաքարի այդ գլուխոց գաղտնաթաքցը էլ, զիկումը
մօրից, այս անփոխարինեիք մարմանացած սրբոց,
որ յաճախ գիտէր շրջապատի Ալէքսանդրի մանա-
կան կենամբ մնակ լուսաւոր շերտոր, այն բարեկարա-
հրէշտակից, որ թեւերը փաած հսկանաւորում էր, և
և ինչքան գեղեցիկ յացեր, երաշներ եր մաս-
ում ուր իր որուս ապատախ բարելաւութեան հա-
մար: Ան, մեռու առ ընթառակեան ծանութ հոգաւրդից
անձերը տառապահանեցից, շաբաթաշ կեալիք
ձախորդ նեղութեաներից, հիւծուած մարման,
բայց պայտա, միակ շատակի կազմոն զաւակի
բրյուրուսամիւն, կառու մնացած Այնուհետեւ
Ալէքսանդրը մնամ է միանց աման միակի, որը —
մ շնոր ողբերգական ամսուր փիճամի մէջ, զիշեր
եւ ցերեկ գաւան արտասուը թափելիս:

բառ-սպառ-ի-ն-նելէց երկու հատորն մեջ
Ծառառքեանը մի-մի սանածուր է ուսիրել իր մօր
յիշատակին, բայց պահու է ասած, որ սասա-
րութեան տակ: Ենդ հակառակն՝ բանասանզից
սպասում էր աւելի գրայան տարեր, թու զա-
րվ, որ մայրը է աղբուր բայց յերշուր իշխանների
եւ քրիստոնական բարեկարգութեան:

“Բայց այն օրենքը, այն նույիքական
Յիշտառակները մասնական կենաքիս
երբ մօրս գրիում առատ, անսահման
Աւել էր վայեկամ անարատ հոգին.
Այն օրենքն, օ Տայր, որպէս սրբութիւն,
Անջնջ կը պահպատի եւ քո սուրբ անուն.
Խմ վաս քածանքին, իմ թրբ էրգերամ.
Եւ ինձ հետանք սուսոց քո սկրը, մայր իմ,
Սրբին հետ մարտ կը մասն շնչիմ ո...”

Սա խիստակէն միքնակինսագրութիւնն է եւ ոչ
բանաստեղծ աթիւն։ Բառերը եւ նախագահու-
թինները կարծեն բանաստեղծի գլուխց են զգաւում
եւ պիտօք քննած՝ շատի մասնակցութիւն։ Այս
պահում հերթական գաղափարն առան է եւ ցցու է
տալիս բանախօսական՝ պրօպայական արտադրամա-
թիւն։ Մինչդեռ Ծառաւրեանն է, որ ամենից շատ
կարութիւն է մօքք, նրա ինամբին յանձնուել եւ
ամենից շատ նրա ժամանակակից դաշնութեանը, ծանրու-
թիւնը գդալի։